

պետական գործունէութիւնները, որոնց մէջ նաև թիրք փոստային զարնուիլը եւ կողոպտումը, Սապահ-Գիւլիան, կ'ըսէ. «Իրանք սկզբնական անհրաժեշտ տարրեր էին զանգուածային բնդհանուր շարժումները հասնելու համար: Եւ ո՞ր կրկրի մէջ կատարուած յեղափոխական շարժումը այդ սկզբնական փուլերից չի անցել՝ որոշեալ եզրակացութեան, յառաջադրուած նպատակին հասնելուց յառաջ» (էջ 110):

Սապահ-Գիւլիան իր հուսակցութեան կողմէ կը հռչակուի իրրեւ «սեփական» մարքսիստեան վարդապետութեան, եւ նա այս գիրքին մէջ կ'արդարացնէ այդ տրոհումը, այնքան պարզ եւ յստակ են իր գաղափարները, եւ լեզուն ալ զրաւիչ:

Անշուշտ տարրեր եւ աւելի կենսական խնդիր մըն է զիսնալ թէ Հայ ժողովուրդը իր բաղաբառակն, իր բնկերարանական փոփոխութիւնով ո՞րչափ պէտք ունէր այսպիսի շարժումի մը: — Իրողութիւնը այն է որ Ս. Գ. Հնչակեաններ միշտ նկատուեցան իրրեւ ազգային գործիչներ, իրենք ալ պնդէին գործիչին, եւ ատոր համար ալ հարածուեցան, եւ իրենց լաւագոյն ոյժերը կախաղաններու վրայ մտնացան իրրեւ հայ Առաջիններ եւ պետական գաւաճաններ, եւ ո՞չ թէ մարքսիստեան վարդապետութեան գործիչներ-վարդապետութեան մը, զոր, օրինակի համար, ոչ-թիւրք պետութիւնը զիտէր, ո՞չ ալ հայ զիւղացին կը հոտկրնար:

Սապահ-Գիւլիանի գիրքին պատմական դասը այն է որ, ուրեմն Հայ ժողովուրդը, Եւրոպայի մէջ ծյած ծաղկած բնկերարանական նոր վարդապետութեան մը Արեւելքի մէջ տարածման գաղափարին ալ արուած էր իր զոնողութեան բաժինը՝ Ս. Գ. 2-ի մի-միջոցաւ:

Հայութիւնը պէտք ունէ՞ր այսպիսի պատասխանատուութեան մը ենթարկուելու, բանի որ ցրրուած տիրուած ժողովուրդ մըն է ինրեւ աշխարհի ամէն կողմը:

Եւ այսօր ալ, այնքան փորձերէ եւ փորձառութիւններէ ետքը, Հայ ժողովուրդը ի՞նչ պէտք է ընէ իր գոյութիւնը պահելու համար, թէ՛ Հայաստանի մէջ եւ թէ՛ Հայաստանէն դուրս գաղթական-րերու մէջ: Ատներ խնդիրներ են, որոնց լուծումը չենք կարծիք որ կախուած ըլլայ բնկերարանական բերքներէ:

Սապահ-Գիւլիան իր այս գիրքին **Յառաջաբանը** գրած է 1927 Հկամ. 23ին- իսկ ինրեւ վախճանեցաւ անկից վեց ամիս ետքը, 1928 Ապրիլ 28ին, տարիներով բաշխելու ետքը ոչ-մարքսիստեան կեանքի մը ատուապանքին շղթաները՝ զրկանքի առայտու մեքուն մէջ:

Մարքսիստ «Տեսարան» Սապահ-Գիւլիան մեռաւ ազգայնական միջնորդի մէջ, իր ազգային Մայրենի Եկեղեցւոյն թաղման կարգին ալ արժանացաւ:

Ի զուր չէ բուած որ մարդոց կեանքը հակասութիւններու շարք մըն է: — «Տեսարան» Սապահը մեծ հակասութիւն մըն եղաւ: Իտէլայով, գրչով մարքսիստ, իսկ կեանքի մէջ, գործի մէջ ազգայնական հայ:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ

« Ա Ջ Գ Ս Մ Ե Բ » Ը

Մեզի կը հարցուի՝ թէ Ազաթանդեղոսի ա՛յն տողերուն մէջ՝ ուր Տրդատ կ'ըսէ Անահիտի համար «որ է փառք ազգիս մերոյ», և այլն, ի՞նչ պէտք է թարգմանել այդ «ազգս մեր»-ը տեղւոյն վրայ: Փութանք բացատրութիւն մը տալ համառօտիւ:

Իրաւ է որ՝ առաջին նայուածքով՝ ա՛յնպէս կը հասկցուի, ինչպէս պիտի հասկընայինք, զոր օր. Խորենացիին նոյն բառերը սա տողին մէջ. «(Արշակ զՎաղարշակ) մերոյ ազգիս թագաւորեցոյց» (Պատմ. Բ. 1), և, եթէ չենք սխալիր, բոլոր հին և նոր հայ ու եւրոպացի թարգմանիչներ Ազաթանդեղեան այն «ազգ» բառը, nation նշանակութեամբ կ'իմանան առհասարակ:

Ճիշդ է սակայն այդ հասկացողութիւնը. չենք կարծեր: Վասն զի Տրդատ բեւ չուզեր՝ թէ Հայոց ազգին փառքն է Անահիտը, զոր, իր իսկ խօսքով, կը պատուեն բոլոր թագաւորները, մանաւանդ Յունաց թագաւորը. ու կ'աւելցնէ նաև թէ զիջուհին քրարերար է անկնայն մարդկան բնութեան: Գիշ վերջը՝ Երբ թագաւորը կը կրկնէ իր դաւանութիւնը՝ թէ անօգու կեայ և զկենդանութիւն կրէ կրկիրս Հայոց»՝ Անահիտի խնամակալութիւնը կը մասնաւորէ մեր կրկին համար, մինչդեռ «ազգիս մերոյ» բառերը Գիշուհին բովանդակման կրկնական բարեբարելու գերը կ'ընդգրկեն ապահովարար:

Եփթթութիւնը առաջ կուգայ անով որ որ՝ ազգը nation նշանակութեամբ տարբացած ըլլալով մեր բառագիրութեան մէջ, բառին միւս հին առումները սևո, սևունոյ, ցնոյ, և այլն, կրկրորդական կարգի մը վրայ կը մնան միշտ: Պէտք է զիսնալ որ՝ յունականին համեմատութեամբ՝ մեր ազգ բառը շորս տարրեր բառերու թարգմանութիւնն է, զոր օր. նոր կ'առկարանին մէջ.

- ἔθνος ազգ (nation)
- γένος ազգ (սեռ)
- γενεά ազգ (սերունդ)
- φυλή ազգ (ցեղ)

Արդ՝ Ազաթանդեղոսի ծանօթ հատուածին «ազգիս մերոյ»-ն՝ համաձայն յոյնին՝

Բ. Ե.

— τὸ ἕμετέρον γένει — կը նշանակէ, ո՛չ թէ մեր ազգին, այլ՝ մարդկային ազգին:

Հեռեկալ ցուցումները կը հաստատեն մեր ըսածը:

Առնենք ՈՍԿԵՆԵՐՍԻ սա խօսքը (ա).
(¹) «Համարեաց զանկանսն քնարիսն մարդիսն իբրև զմի հասակ, և զսասջին ժամանակսն զմանկուսից կարգ ունել ազգիս մերոյ — τὸ γένος τὸ ἕμετέρον —»:

Նոյնէն (բ) (²). «Եւ զի՛նչ շահ իցէ ի նորա (Նեոխին) զալսանէն, զի յապահանութիւն ազգիս մերոյ լինիցի» — τὸς ἕμετέρας γένεας —:

Գարձեալ՝ (գ) (³). «Եւ ազձեզոն ասելով զսասուել պատիւ և զգործին զոր ունի քնի ազգիս մերում ակնարկէ» — τὸν γένος (ἕμερον) —:

Փիլոնի Յողագու նախախնամքեան Բձաւէն. «Զի սրբեցէ զազգ մեր — ἕνα καὶ ἕνα τὸ γένος ἕμερον — (Տպ. Վենետ. էջ 70, նաև՝ 93, 103, 107, և այլն):

ՅՈՒՍԵՓՈՍԷՆ. «Նովքսու (Նոյ) նախնին մերոյ ազգիս ապրեցաւ» — ὁ τὸν γένος ἕμερον ἀρχαίος — (⁴):

ՊԵՏՅԻՅ զԻրքէն. «Չայս (չձի) մերումս շնորհեաց ազգիս»: (Մատենադար. Մ. Խոշեհոյ, Տպ. Վենետ. էջ 452):

ՅՈՒԷ. ԿԱՅՈՂԻԿՈՍԻ ճառէն. «Դուսոր ազգիս մերոյ Աստուածածին կոչեցաւ (Գլխ. Թշնոյ, էջ 86), հաւանարար յոյն բնագրի մը հեռեկողութեամբ — ի տն իմերոս յենոս Ծարճար —, և այլն, և այլն:

Տարակոյս չիկայ որ այս հեղինակները, յոյն՝ հրեայ կամ հայ, ո՛չ թէ իրենց ազգին, այլ մարդկային ազգին կ'ակնարկեն իրենց այս տողերովը:

Կարելի էր բազմապատկել սոյն վրկայութիւնները, բայց պէտք չենք տեսներ աւելի ծանրանալու: Գուցէ ընթերցողը այսչափն ալ շատ գտնէ՝ մերոյ ազգիս կամ ազգիս մերոյ բառերը ըստ տեղոյն ճիշդ հասկնալու համար:

Կ'արժէ զիտել տալ սակոյն՝ որ սխալ հասկացողութիւն մը կրնայ իրականին մէջ զուս բանալ անտեղի վարկածներու կամ թիւր ըմբռնումներու: Օրինակով մը խօսինք:

Ասիէ քառորդ դար մը առաջ, 1902ին, Revue de l'Orient Chrétien ի մէջ, Թոգասի լատին միսիոնար M. D. Girard ի «Հայոց մատաղը» վերնագրով յօդուածը մեր ուշադրութենէն չէ՛ վրիպած: Զանց ընելով յօդուածին նկարագրական մասերը, որոնք կրնան հետաքրքրական ըլլալ, կ'ուզենք կանգ առնել միայն այն հեռեկութիւններուն վրայ՝ զոր յօդուածագիրը՝ ի՛ր կամ ուրիշի մը հայագիտութեան վստահելով Մայր Մաշտոցի մէջ Մատաղի մասին գրուած աղօթքին «հաճեցար, մերոյս ազգի բարեպաշտել առ քեզ սեղանօք և պատարագօք» խօսքը կը թարգմանէր սա՛պէս. «Vous avez daigné, Seigneur, que NOTRE NATION (զլսագրուած յօդուածագրինն է) vous rendit un culte en dressant des tables et en offrant des sacrifices»: Եթէ լատին միսիոնարը այդ խօսքէն անմիջապէս առաջ գրուած «ի սերանալ և ի բազմանալ մարդկան ի վերայ երկրի» տողը նկատի առած ըլլար, ո՛չ «մերոյս ազգին» բառերով Հայ ազգը պիտի հասկնար, և ո՛չ ալ պիտի կարծէր՝ թէ ասով Հայերը, ուրիշ ազգերէ զատուած ըլլալուն պատճառաւ, իրենց միայն կը սեպահանէին Մատաղի սովորութիւնը, որպէս թէ Աստուած մասնաւորապէս Հայոց ազգին պատուիրած ըլլար վճարել այդ բարեպաշտական հարկը(!):

Գործնականապէս ցոյց տալու համար թէ ո՛րքան կարեւոր է շփոթիւ բառի մը այս կամ այն առումը, հնար չէր աւելի հրահանգիչ ու դուարճալի օրինակ մը զըստնել քան լատին միսիոնարին այս չփնաղ գիտար:

Ե. Ե. Դ.

(¹) Մեկն. Թղր. Պողոսի Ա Հատոր, էջ 569, Տպ. Վենետ.:

(²) Նոյն. Բ Հատոր, էջ 464:

(³) Մեկն. Մատթի էջ 343, Տպ. Վենետիկ.:

(⁴) Հ. Թոռնեան՝ որ իր «Հաւրճութեան» երկու հատորներուն մէջ հիւրընկալած է թէ՛ Ազաթանգեղոսի՝ թէ Ռսկերեանի (ա) և թէ Յովնայոսի հոս յիշատակուած կտորները, ուսանողին ուշադրութիւնը չէ հրաւիրած ազգ բառին մասնաւոր առումին վրայ:

